

Ա Ն Մ Ա Ն Ո Ր • ՏԵՍԻԼ Ք Ը

.... Եւ նոցա բացան աչք եւ ծանեան զնա, եւ նա
եղեւ ի նոցանէ աներեւոյք : (ՂԿՍ. ԻԴ. 31):

**Լուսաբնակ բարեկամին՝
Թարգոմ՝ Պատրիարքի անկուռ յիշատակին :**

Յոզնած՝ անոնք լուռ կ'երթային,
Երբ երազ մը եթերային
Կեցուց զանոնք, ու լու ի լու՝
Աստուածային սուրբ այցելու,
Հարցուց անոնց. «Ե՞նչ զիտէին
Մասին այն մեն՝ Մարգարէին,
Որ քիչ օրեր առաջ, հեռուն,
Հոգին տոււաւ դէմն աստղերուն»:
— «Աչինչ». ըսին, ու գայթ ի գայթ՝
Անտեսելով Լոյսն ձառագայթ,
Քայլերն իրենց ուղղեցին հոն.
Ուր կը բացուէր մութ հորիզոն
Միիրենց տրտում նայուածքին դէմ,
Մինչ ասդին՝ վառ երազ մ'եղեմ
Կ'արփաւետէր անոնց հոգին
Յառնող Լոյսի շողով մ'անգին:
— Լաւ. ըսէ՛ք ինձ. ի՞նչ ըսին ծեզ,
Հոգիներն այն բարի ու հեզ,
Մարգուն համար, որուն մասին
Կասկածներ ծեր շրթանց կասին:
Հսի՞ն թէ Ան՝ թագաւոր հեզ,
Վրան չառաւ երբեք քեհեզ,
Ո՞չ ալ երկրի ծիրանին բորք
Մածկեց կորած բամակն իր որք:
Հսի՞ն թէ Ան՝ Թափոր լերան
Ամպերուն մէջ լուսածորան
Շողեր հազաւ վարդ ու լոյսի,
Մինչ մարգարէք զոյք՝ մեկուսի
Անոր շրթանց աղբերակէն
Կ'ըմպէին Լոյսն իր բուն ակէն:
Հսի՞ն թէ Ան՝ ծովամբրկին
Սանծեց զայրոյթն զոռ, մոլեզին,
Ու ալեաց վրայ բայլով տատան
Փրկեց աշխարհն ու իր տապան:
— «Անորոց ու տարտամ բաներ
Մանոր մասին լըսեցինք, Տէ՛ր»,
Հսին ճամբորդքն այն երկորին,
Որ տրտմասուգ իրենց հոգին
Շալկած՝ դէմի սարակներուն
Կը նայէին լուռ, մոլորուն.
Մինչ արեւն ալ իր՝ կնամըստին
Քեքած՝ կուտար իր շունչն յետին:

— Հսի՞ն թէ Ան՝ Սիրոյ Գիրքին
Բացաւ էջը սարսըռազին.
Ու կըտակեց մարդկութեան նէք
Իրեւ Խորհուրդ՝ հացն իր օթեկ,
Եւ գինին ալ իր սուրբ Արեան
Փոխան տոււաւ, որ արքենան:
Հսի՞ն թէ Ան՝ մութ զիշերին,
Իր երազին տալով մարմին,
Վեհաանդորր բայլերով գայթ,
Իրեւ սիրոյ Լոյս ձառագայթ.
Վերնատունէն իջաւ Կեղրոն,
Գիբասմանին գտնելու հոն,
Անոր թաւուտ ձառերուն տակ
Ըմպելու հուսկ մահու բաժակ
Հօրը ծեռքէն, որ երկինքէն,
Մութ նայուածքով մը ապարէն,
Որդւոյն ճակտին՝ լուռ, մեկուսի,
Դրաւ ճամբորյն Սիրոյ, Յոյսի,
Ու Յարութեան միացումին,
Որ օր մ'իրար միածուլուին:
Հսի՞ն թէ Ան՝ պիղծ ճամբորյին
Փոխան՝ բացաւ աչքը կոյրին,
Աննենգ սիրով բարեկամին
Հացաւ մահն ու հազցուց մարմին:
Թէ՛ ականջէն վատ Մաղթոսի
Զթողուց օր արիւն հոսի.
Սաստելով Վէմն ու անոր սուր,
Զարցնկայու ունկան ի լուր:
Հսի՞ն թէ Ան՝ վերասլացմամբ՝
Պատուելով օր մ'երկինք ու ամպ,
Ինքն՝ իր ևաշին, ծեզ՝ իր կրծոց
Վըրայ սեղմած՝ Վէ՛ս Տիգախոց,
Պիտի երթայ, ու ետ՝ առ ծեզ
Դառնայ նորէն աղաւնոյ պէս
Հանգչիլ կրկին այն սեղանին՝
Ուր գուրք գտաք ըսպեղանին
Հաց ու զինւոյ այն կենսառողջ,
Որ ծեզ Յոյսին կապեց ամբո՞զք:

* *

Գողգոթային մինչ բացուէր զիր,
Հաւատքի շող մը երկնածիր


ՊԱՏԱՍԽԱՆ

Սուտին բով ու Զարին,
Կայ եւ ձիւզն ու Բարին,
Կայ եւ Սէրը մաքուր,
Եւ Գուրը իրեւ նոյր,
(Մարմնացած զըւարբուն)
Հիւանդին վրայ հակած,
Կայ Մայրը մըշարբուն
Խնչպէս վարդ մը ծաղկած
Մանուկի մ' սընարին:
Ո.մէն ինչ, ձիւզն ու Սուտին,
Բարին, Զարին, Սէրն ու Գուրն
Նոյն ակէն կը ծագին,
Կը դառնան նոյն ակին:

ՔԱՌԵԱԿ

Ի՞նչ լաւ է այսպէս յաւիտենական
Քունէն արքըննալ,
Ուեւուն նայիլ, սիրով հըմայուիլ,
Այրիլ, մոխրանալ:

Մ. ՄԱՆՈՒԿԵՅՆ



Բացաւ անոնց ականողիք.

Հոն կաթեցուց պուտ մը երկինք:

Գիտին ինկան, երկրպաղին

Ոյլ Անձանօթ միծ Տեսիլքին:

Ակնարկներով աղերսարկու՝

Մէկը՝ Անոր, միւսն՝ իրարու.

— «Տէ՛ր, նին փառացդ նոր ծործով նիր

Դու այս զիշեր առ մե՛զ ազիլ»:

* * *

Իսկ սնձանօթն՝ եթերայա՛ծ

Թեւեր առաւ վերասրլաց.

Անոնց թողլով ողջոյնն յիտին,

Որ իր մասին ա՛լ չերկմտին:

ՀՄԱՅԻԼ ԳՐԱՎԱՆ

(Պէտոք, Ապրիլ 1962)